

թիւները լեզուական սեռին իրականի վերածամբ կազմուած չեն կրնար ըլլալ, անիցից յայտնի է, որ մարդկային լեզուներու հաղիւ կէսը քերականական սեռ ունի:

Սակայն այս բոլոր անձգութիւններն ու Մ. Սիրւերի պէս հոչակաւոր մարդ մը գրեթէ բորբոքին առանձին ճգելու համար տերաւական էին: Թէ անոր եւ թէ ընդհանրապէս բանասիրական դպրոցին տեսութիւնները հրապարակէն դուրս մղող խօսկան պատճառները ուրիշ էին: Նոր շարժումը մը հրապարակը գրաւած էր արգէն: Եւ այս հակածարտումը այնափ ուժգին էր, որչափ մեծ նշանակութից էին զայն յառաջ մերող ազդակները մեկ կողմանէ, եւ ակար էին միւս կողման փիլիսոփայական այն հիմքը, որոնց վրայ հաստատուած էր բանասիրական կրօնապնութիւնը: Բանասիրական կրօնաքննութիւնը հակածարտումը մըն էր գաղափարապաշտութեան (Idealismus) դէմ, բայց անոր տեղ նոր մը չկրցու զնել: Պատմաբնական մեծամեծ դիւտեր եղան, հարցերը լրւուեցան եւ հարցերը բացուեցան, բայց զանոնք միանական աշխարհայեցութեան մը տակ ամփոփելու փոյթ շատրւեցաւ: Փոքր թէրութիւն մը չըր նաև այն, որ կրօնական երեւոյթներն ու առասպելները կը քննուին լոկ լիզուալիտորէն, միշտեն իրողութիւն մը, որ դարերով կեանը արտադրած է եւ կեանքի կանոն եղած է, անուանական ստուգարանութիւննեւն աւելին ունի իր մէջ: Այս խօսքով՝ ազգախոսական եւ նոգեխոսական տեսակէտերը լեզուագիտական էնուազ գեր ընդունին կրօնապնութիւնը մեջ: Պատմասութիւններ էին առանք, որոնցով բանասիրական-կրօնապնական դպրոցը ինքն իրեն գերեզմանը բացաւ, տեղի տալու համար ուրիշ մը, որ ուժով իրմէ գեր ի վերց էր:

(Ը-բանակէտ)

Հ. Ա. ՄԱՏԻՆԵԱՆ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԴԱՐԻԹ ԲԺԻՇԿ ՅԵՐԱՒԹԻՒՆՆԵՐՆ
ԲԻՑՑՈՒԹԵԱՆ

Բագուի Հայերն այս օրերս հազուաթէկզ ցնութեան մը մէջ են, մեծաշնորհէն կը ասեն իրենց Մարդութիւնն Ընկերութեան Յիւնամեակը:

Այդ համբաւաւոր ընկերութեան երկարամայ գործունեւութեան համարատուութիւնն է որ կը կտարուի, կամ լու եւո ընդհանուր ցեղեկատուութիւնը, որով՝ գրական ու շօշափելի փաստերու շնորհիւ յայտնուելով յիսուն արիէ ի վեր եղած Մարդութիւնները: Այդ՝ ընկերութեան սուրբ նպատակին վաստակաւոր ներն աւելի եւս պիտի ոգեւորուին, աւելի մնանագով քաջակեռուն, անոր գյուղթիւնը հաստատուն պահպանելու, անոր պատմութիւնն առաւել ճոխացնելու փառաւոր քործառնութիւններով եւ արժանացնելով զայն փառագոնն ձարիւրամեակի մը՝ 1964ին:

Մարդափարական Ընկերութեան բազմամայ կեանքի առնի միջցին բագուցի ունեն Հայշուրթներ անշնչւշ գովեստվ եւ երախագիտառութեամբ կը յիշասակեն նաեւ արենակից հին թժէկ մը, որ այդ ընկերութեան ոչ միայն գլխաւոր հիմագիրն եղած է, այլ եւ՝ անոր կեանքն ու հոգին, բնէչչ գունին Յայունիւնն առուուենց:

Բագուի հայ գրիչներն հարկաւ ընդարձակ կենսագրականներով պիտի ուզեն ներկայացնել՝ այդ նշանաւոր բժիշն ու բարերարը, եւ ծանօթացնել զայն արգի սերունդին: Բայց ես ալ պարագանառութիւն մը կը զգաց այսօր հեռուեն, համաստ տողերովս զարթուցանել յիշաւակը Կովկասիայ այդ կարեւոր գէմինին, որ վաղոց գրաւած է իմ ուշադրութիւնն իրեն մեծ հայ մը, եւ իրեւ անկելի նուիրող մը բժշկութեան բարձր կոչումին, այն է՝ ծառուայել ցաւակիր մարդկութեան:

Անոր արդիւնալից կեանքի մասին ունեցած աեղեկութիւններս գժբախտաբար շամա քիչ են, եւ չեմ կրցած ցայսօր շատցնել զանոնք, հակառակ իմ բազմագիմի գիմանմերուս, որոնցմով՝ համարձակած եմ մէկ աւելի անգամներ ձանձրոյթ տալ Կովկասաբնակ բարեկաններու, առանց գոհացուցիչ պատասխան ստանալու: Այսու հանդերձ՝ կը յուսամ, թէ ձեռքս անեցած սակաւաթիւ ազդիւններով կարելի պիտի ըլլայ

Ցայտ տալ խոշոր գիծերն ու ամենակարեւոր կետերն այս բժշկի կենցաղըն, որ արդար իրաւունքն ունի 19րդ դարու հայ բժշկական պատմութեան մեջ գնահատութեան էջը գրաւելու:

* * *

Ծնած էր նա Տիփիսի մեջ¹, ուր իր նախական ուսումն առնել յետայ կուզեց նուիրուիլ բժշկութեան, եւ այս նպատական կովզեւորի Մոսկուա աշակերտիլ արքունական Համալսարանը, որուն ընթացքը լուրջ եւ ուսումնական չարտաւութեամբ կ'աւարտէ 1840ին եւ կը վկայուի բժշկապես²: Ադր, եթէ ենթագրենք, որ բժշկի հռաշկուած միջոցն դաւիթ Ռուսականց 25 կամ 26 աստերկան հասակն մեջ կը դանուէր, դիւրմն կ'ըլլայ ըսել, թէ անոր ծննդեան ժամանակը մօստաւորապէս կ'իյնար 1814ին 1815 թուականներուն միջեւ:

Հազիւ իւր բժշկական վկայականին սէր, փափաք Կ'անենայ կառուվարական պաշտօնի մանել, եւ ահա 1841ին կը կարգուի նահանգական բժշկի բագու գաւառին³, ուր կը փոխադրուի անմիջապէս, եւ ուր՝ այդ պաշտօնով կ'անցընէ իւր ամբողջ կենաքը:

Այս ասենները կովկասի մեջ հայ բժշկաներու թիւը շատ չէ. մասի լայ կը հաճրուէին Տիգրանեանց, Բասումանց, Համբէրտեան, Փունդուեան, Վասակեան եւ ուրիշներ, որոնց հետ Դաւիթ Ռուսումնանց կանուխէն կը սկսի Նկատելի դիրք մը ունենալ, բորոբնուէր տալիվ ինքնինքն ոչ միայն իւր առուեստի ու պաշտօնի ձարտար կիրարկութեան, այլև՝ իւր ցեղի մուարական զարգացումին. եւ պայսէն՝ իւր առաջին բայլերէն իսկ ցոյց կու այց առ այդ ամենամեծ հոգածութիւն. եւ միթէ է կարելի՞ էր տարրեր բան առնել, տարրեր կէտ նպատակի ունենալ այդ միջոցն, երբ Արտիքնան—Նալբանդեան—Նազարեան—Պատականեան, լուսաւորութեան զահալցը խումբը կովկասի հայութեան մեջ բորորովնն որը կենաք մը արդէն ստեղծած, կը պահանջէր որ ամէն ոք իւր բարոյական ու նիւթական կարողութեան չափով, ազգային վերածնութեան ու կիրարութեան հարցին աշխատակցութեան ու կիրարութիւն բերէր:

Ամեն կողմ գպրոցներ կը բացուեին հետ ընդ հետ. հայերէն ըստիր երկասիրութիւններ

¹ Կովկաս հայաթերթ Տիփիսի, թիւ 7րդ 1847 և Հայութան, Վ. Պոլսոյ, թիւ. 40, 29 մարտ 1847.

² Ադր եւ Սեպ:

³ Ադր եւ Անդ:

լոյց կը տեսնէին տակաւ, կը հաստատուէր նաեւ Տիփիսի մէջ ուսուահայ անդամնին թերթը Կովկասի, որ 1846 յունուարին իւր առաջին թուանին կամագրավայրը կ'ըլլար այն ասենի Կովկասահայ կարող գրիշներու:

Բժշկի Ռուսատօնաց ազգային յայացաւ գիմութեան այս շքեղ շարժումնին հետեւելու բուռն տեսնչվլ, իւր բժշկական տաժանելի զբաղութեառ միջոցին, կը նատի մայսենի բարբառուին ու գրականութեան ուսմանը նախ պարապիլ քանի մը տարի, եւ ազա ձեռնարկել գրել իւր Ազգին համար բժշկական ու առողջապահական դասեր, որոնք այսօր իսկ գուրկ չեն շահեկանութենեւ:

Իր առաջին աշխատութիւնը կ'ըլլայ՝ Բագու գաւառին վրայ ուսումնասիրութիւն մը, Տեղականիւնի բախուս, անունով, զոր հրապարակ կը հանէ 1847ին:

Կովկասահայ կարինեանի ու Մ. Պատկանեանի թերթը կը բանայ անոր առջեւ իւր էջեն եւ Տեղականիւնի հիւրընկալերով, անոր հեղինակի մասն կ'արձանագրէր հետեւելալ, զոր կ'արժէ կարգաւ:

“Տիփիսիցի հայազգի Դաւիթ Յարութիւնան Ռուսատօնան, զինի ուսանելը աստեն զուսումն հայ եւ Թուս լեզուաց դիմեալ ի մայրաքաղաքն Մոսկով եմուս յարունի համալսարանն բժշկականութեան, ուր կրթեալ զանձն յան կենցարոցուտ արհեստ բաշ հանդիսացաւ յընդհանրական հարցարնութեան, վասն որոյ արժանացեալ աստիճանի համաձայն ինքում իշման ի 1841 ամի վերադարձ յիւր հայրենին եւ կարգեցաւ նահանգական բժշկի ի բագու:

Այս հայերէնասէր երիտասարդ անմոռաց պահեալ ի մսի զհայրենի բարբառ իւր եւ զգութիւն (զոր ումակը յերիտասարդաց յարեւց յայլ ազգու իւր պաշտօնիւ ամօթ համարին) հանապազգը ցանկայ ընթերցանութեամբ զանձնան մատնենից կատարելացործել զինքն ի գիտութեան իւրամ հայրենի բարբառոյ: Եւ ահա յապացցց այնմ ոչ յաղթեալ ի բազում զբաղանց իւրց, զորս կուտեալ է ի վերայ նորա բժշկական պաշտօն իւր, մակրախոյդ հետազոտթեամբ գրեալ զհեղագրութիւն բագուայ քաղաքի առաջարկ անդամնի ի մեջ հրատարակել արժան գաւառեցաք զան, ըստ օրինակի օգտակար յօդուածոց հայրենասէր Ստեփանսոս բժշկի

բաստաման Ցփիսիսցը, Հրասարակելց ի մեջ, յուսալվ թէ եւ այլ համազդի աստիւ ճանապար մեր Հետեւելով շաղաց սոցա, փոյթ Կալցին հետեւել ընթերցաւութեան եւ գրութեան հայրենի լեզուի իրեանց դիտելով հաւասեաւ թէ որ անոքի շնորհնէ իւր բորբոռ, ուղին որդին անոքին, եւ որ լուն անոքին՝ որդին է ամեայ անոքինաց¹։

Քամի հետաքրքրական է Կովկասի այս գրածը, որչափի գառն ըլոցք մըն է, զօր կ'արձակէ Հայ լեզուի ուսումն անարգող Ռուսահայ եղայրներու գէմ, եւ

ինչ լաւ գովնաս կը ։

Հիան բժիշկ Տորթ.

Ռուսամենինի ազգ ասիւ-

րութեան եւ անոր մայ-

րենի բարբառիննկատ-

մամի ունեցած աննման

գորոգնին, որչափ եւ

մըրափ խրանենք կը

պարունակէ նաեւ ներ-

կայ ժամանակին Հայ

բժիշկներու հասցէին

ուղղուած ։

Կովկասի գրած-

ները քաղցր արձա-

գանք մը կ'ունենան

կ. Պոլսց մէջ, ուր-

այն առենն Հրատա-

րակուած Հայաստան

թերթը նշնութեամբ

կ'արտասպէր վերո-

գրեալը² իր կողմէն ալ

աւելցնելով խոր-

հրբածութիւն մը սա-

պէս։

“Երբեմն երբեմն կը լսէինք, որ Ռուսաս-

տանի մէջ գտնուղ Հայազնի երթասարցնե-

րուն շատը մայրենի լեզուննին երես ձգելով

ուսկանենին միայն յարգութիւնն աւալու մկան

են եւ այս լեզուով իրարու հետ խօսիլը փառք

մը համարած են իրենց։ Այս ուվորութիւնը կամ

լաւ եւ՛ ըսել, այս մոլութիւնը ըլուր Ռուսաս-

տանի Հայոց մէջ ասրածելով օր մըն ալ Հայե-

րենը գլուզին մէթրնուն վերնալուն երկիւղը

արդարեւ պատերէ էր աստերին եւ մեծ ցաւ-

եղած էր մեզի այս բանը։ Բայց քիչ քիչ եր-

կեւզիս կը փարատի կոր, քանի որ կը լսեմք Ներսէօ Սրբազն քահանայագետին անիսնչ աշխատաթեամբը բանցուցացած կերպ կերպ միջցները հայերէն լեզուին ծաղկելուն Համար թէ գրաբար եւ թէ աշխարհաբարու Սրբազնին այս աղդասիրական դիտաւրութեանը կը անու- նամբ որ միշտ կօգնէ նաեւ Յիմիս անուն հայերէն պատուական օրագիրը։ թէ իր լըզուն որ աւուր գելեցցացուներով թէ հայերէնի սէր հայազնի ուսումնատէր երիտա- սարդներուն յարդը առաւել ճանշալով, ինչ-

պէս որ ասրայս Դրդ թիւր մեծ ուգափու- թեամբ կը ցացընէ արա ժանայրք զարժ հաս- ւիթ Յարութիւննեան Ռուսամենին հայազդի գիտնական երթասար- դին հայերէնի հե- անւելուն եւ կատա- րեալ սորվելուն այս լեզուն, թէեւ ի ման- կութենէ անտի Ռուս- դպրոցներու մէջ ան- ցուցեր է իր ժամա- նակը բժշկականութիւնն սորվելու համար։

Սոյն աղերը գրելէ յետոյ, Հայաստան իւր յախորդ թիւրէն մէկն մէջ³ կը հրա- տարակէ նաեւ Ռուսա- մենի աշխատասիրած Բախույց Ցեղականիւնը որ ինչպէս ըսի քիչ մը վերեւ, լցո անսած

էր արդէն Կովկաս թերթին մէջ։ Փոքրիկ աշխատութիւն մըն է սա, գրա- բար գրուած միրուն ու կոփի ոմոլ մը, որ բժշկական արագ ակնարկի մէջ կը ներկայացնէ Բագու գաւառը իւր սեղագրական բոլոր ծա- խօթութիւններով։ Համառօտիւ կը զրէ նախ անոր պատմական անցքերը, որ առեն շնուրիլ, երբ իւսուերու պատկանիլ, նախ 1723ին եւ վերջականացն 1806ին անոնց ձեռքն ան- ցնիւ։ Ար նկարագրէ անոր գիրը, ասրածու- թիւնը, բազմամարդութիւնը, լեռները, գե- տերը, բերքերը, կենդանները, հանքերը նաև

¹ Կովկաս Ցփիսի, Թիւր 7րդ 1847 տար. ոյւ

² Հայուսակ Կ. Պոլսց, Ա. տարի, Թիւր 40,

29 մարտ 1847։

³ Հայուսակ Կ. Պոլսց, Ա. տարի, Թիւր 43 19 Ապրիլ 1847։

ու աղի, եւ թուելզվ նաեւ երեւելի տեղբըր
կանցնի կիմային, զօր ցյց կու տայ իրբը բա-
րեխառն, որու ազգեցոթեամի հիւանդութիւն-
ները շատ չեն լինր, եւ եղածերն ալ ոչ այլ
ինչ են, բայց եթէ պատահական ցարեւ, ինչ-
պէս ջերմանութիւնը, հնա եղած ամէնքներն
պատճառաւ, տչքի ցաւքը, սասափէ Հովերէն
շնուռած, եւ օրովայնալուծութիւններ, աշաս
պառակներ ու տաւերն աղածաւ, եւ այլն:

Բժշկապետ Ռուստոմեանի օրերէն մնչես
Հիմյա բագու շատ մեծ փոփոխութիւններ կրած
աւելի ճնի, յառաջադիմած ու քաղաքակըր-
թուած է. անոր մէկ նոր Տեղադրութիւնը, նոր
Ռուստոմեանի մը ձեռքով արդեօք ո՞չչափ մեծ
աարքերութիւններ ցոյց պիտի տար ասօր:

պես կը թուի թէ այն ատենք Կ.Պոլիսի եւ Տիֆլիսի Հայ կերպական դասուն մէջ ախրող կրօնական մոլուանդութեան գէմ մղուած պայքարին կերպով մը մասնակցած ըլլալու թաքուն նպատակով էր, որ կը թարգմանէր նա Մաշէմէտականութենէ գիրքը, խառնուելու համար այն այն պայքարին որ Հարկաւ բողոքական էր եւ որ նննիք առած էր բողոքական կարապետ Միքայէլամ մահէն եւ անոր մարմինը պալքըլիք և զգային գերեզմանատունը Թաղուալ լու կամ չի թաղուելու արինահեղ խնդրէն, գիտենք, այդ միջոցին էր որ Մասմէնու կաթուու զիկոս բողոքական հայերու գէմ համած էր բանադրանքանի կնճակներ, որոնցմէ Ստ. Նազարեան կորպակներ ազգուելով, իւր Հիւսիսափայր-ը եւ առաջարկու ազգուելով, իւր

1847էն յետայ Ռուսութեան ուրիշ հրատարակութիւնն մը չունենար Կովկասին մէջ գուցէց այս թերթին վաղահաս մահուան պատճառաւ, որ կը պատահէր՝ 1848 Մեպսեմբերին: Այսպէս Ռուսութեանց մինչեւ 1860, Կանցլեր ըստ երեսութիւն լուր քրջան մը, բայց չեմ կարծեր որ նոր երկասիրութիւններու պատճառակութեամբ զբաղած ընլայ այդ միոցին մանաւանդ՝ որ իւր բարեկամ ու մարդիկ առանական գիտական Ստ. Նախարարանց իւր Հիւսիսափայլ Հանգեցնով նոր ոյժեր կը բաշխեր, եւ առօղջ գաղաքաբարներ ամէն կողմ սարածելով, հրաւիրակ կը ըլլար ախատութեան ու գործի:

1860-ն է, որ Ռուսական վերստին հրապարակ կ'ելլէ Մ'հնամմէշտը և Խաչատի ծնունդը վերնագիրը կրող երկասիրութեամբ մը, որը Ֆրանսակերէն թարգմանելով մաս մաս կը հրատարակէր Ա. Աշարեկեանի Կոռոնկի թերթին միջոցաւ։^{1:}

Մահմետականութեան պաշտպանութեանը Համար գրուած գործ մին էր այս, եւ չեմ կարողացած իմանալ, թէ ինչ թելաշդրութեամբ, եւ ինչ օգտի Համար թիշչ Ռուսոստեանց իւր բազմազբաղ ժամերէն գործացած էր, այս գըրքին թարգմանութեանը յատկացնելու, արդեօք իւր ազգին նաևօթացնել կ'ուզէր այդ իօնդն ունեցած խել մը առողջապահական կարծուած սովորութիւնները, որնց մասին սակայն բնաւ բան մը չէր աւելցներ իր կողմէն ինձ այն-

ափ մը հող կը զանար անշնչացած դիակի մը
որ հայու մըն եր, բայց բողոքականութեան յա-
րած ըլլասու անշատելի մէջքին մէջ նիկած էր
իր կնդանութենէն: Բուստոտմանի մասին ունե-
ցած այս ենթագրութիւնս շամ հաւանական կը
համարիմ ես, որովհետեւ այն պահուն՝ երր
կ, Պոլսոյ մէջ Միջիելեամեան կունիները և առջի
կ ունենային, Համամի մէջ կը մեռնէր լուսե-
րականութիւնը ընդունած հայու մը մանկիկը,
զոր՝ տեղայն քահանայն, հիմնուելով Մատ-
էռա կաթողիկոսի բանագրական կոնդակին
վրայ, մերժած էր թաղել հայու գերեզմանա-
տունը. այս պատճառու բժիշկ Ռոստոմեան
դրիշը ձեռք կառներ ու Համամի այս ատենի
Առաջնորդ Գեղորդ Ազքեպիսկոպոսն ողղովով
ազբրսական եւ յոր զեւ գիր մը, կը խնդրէր որ
ուստահական հայու մեռած մանակին հող շըզը-
պացուի Ազգ. Գերեզմանառունին մէջ. Աբբե-
սիսկոպոսը չըր դիմանար այդ նամակին սրտա-
ռու խօսքերուն, եւ դիմուի է ուր Ռոստոմեանի
լը հրամայեր պատշաճ թաղումը հեգ մա-
ռուկին⁹:

14m-15, *84th* 1860, *42* 390-400, 489-492 &
613-630.

Անալորջ գասերու բաւականի երկար շարքով
մը, զորս կ աւարտէր 1862ին¹:

* * *

Հասարակաց թժշկականութիւն արտա-
ղաց կը կրէն անձիք եւ շարագրուած էին ժո-
ղովրդի հասկացողաթիւն համեմատ ու պատ-
րաստուած մեծ խեամբով. բամբուած էին՝ չըս-
տասերու, որնց առաջնորդներն էին թուկուդիլ
և այս պատճենութիւնները, երկորդը կը իս-
էր քարտիզուններն վըսա, երրորդը նիմիթ անէր՝
Շնուռառնեան գործունէ միւրեւ, իսկ շրջբորդը՝
Արէնուրջուննեան նաևորդներէ և ուրեւ միւրեւ:

Թէ ո՞ր աստիճանի նշանամիտ կերպով
պատրաստուած գործ մըն էր Ռուսաստանցի Հա-
սարակաց բժիշկականութիւնը, առանց անոր մանրա-
մասն քննութեանը մէջ մտնելու, կը բաւակա-
նանամ առ այժմ ներկայացըներով ցացակը
ամեն նիւթերուն, զրու չըստ մասերը կը պա-
րանակեն:

Յանկարծակի մահ պատճառող ղի-
պուստներու բամբին մէջ կը պարզէ 1. Հաս-
տարակաց բժիշկականութիւնները, 2. Ցանկութիւնները
և այդունուած բժիշկականութիւնները կը մուշա-
տիւն էր գրելով՝ կ'անցնի խօսիլ. 3. Ռուսաստա-
նուն ըստ անհոգութիւնները և բժիշկականութիւնները,
4. Քահանաց բժիշկականութիւնները, 5. Ցանկութիւնները
և այդունուած կ'անցնի խօսիլ նիւ-
թերը կ'անցնի իսկ այլու գլուխեցուն կերպուածներէ
և այդունուածներէ, 7. Աստուածուերէ, 8. Գլուխեցուերէ,
9. Թասուածուածներէ, 10. Հարութիւն լուրջուած-
ներէ, 11. Օյնութիւն և այլու նիւթերը մէջու-
ածները իսպանութեանը, 12. Ասուց անուած ասունն
դեւեւ:

Ջրաշաբութութեան մասին մէջ ցոյց կո-
սայ, 1. Խելու իր լուս և լուց, 2. Զօր բժիշկական
բժիշկականութիւնները անհասուրէ, 3. Լուսաց և լուց-
քուց, 4. Տարու լուս և լուց լուց, 5. Մարդի կուլու-
նեւ նոց սասանաւ, 6. Արդաւած, ցարուած, 7. Եւ-
նու անձիւ և արդաւած սասանաւ, 8. Լուսաց և
լուց բժիշկականութիւնները, 9. Լուսաց և լուց
ընդհանուր իսպաններ, 10. Տար լուց և բաղնիւն,
11. Ֆրէնչիսութեան վըսա համարու ձաւօնանիւնն:

Ծնչառութեան զորդարանների ախ-
տերու մասը կը պարանակէ՝ 1. Խորբութիւն,
2. հասուրէ բուղուց, 3. Հասուրէ բուղուց,
4. Բասուրէ բուղուց, 5. Բին արքանուածները,

¹ Կուսան, Տիկիս 1862, էջ 199—215, 346—362 և
631—580.

6. Խորբութիւն, 7. Կայոցառութիւն, 8. Խորբու-
թիւննեան և 9. Խորբութիւն իսմ տէլիւ:

Խոկ Զորբորդ մասին պարանակութիւնն
է 1. Խուերէ, որու և ուրէնաշարը անընէրէ իրու
շնորհանուք տեղիւնիւններ, 2. Սրբ բորբոքուած
իսմ Արքունուն, 3. Բաթէիխն արքէ, 4. Ցէկրէինէրէ
շանեւը, 5. Երանինէրէ շանեւը, 6. Նորմանին ինանու
ովիտուգոյն ցաւուց սուսոյցը, 7. Արեն սուսոյ-
նիւնը իսմ բայրուին միեւը, 8. Արէնասուսոյ-
նիւնը, 9. Գրէնուանինէրը, 11. Սիորբուուց իսմ
Լենդուուունիւնը, 11. Խոյլը:

Ուրիշ առիթիթ թողլով խօսիլ այս բոլորին
վըսա առանձինն, առ այժմ կը յայսարարեմ,
թէ Գաւկիթ Ռոստոմեանցի այս գործը, Իւսաւն
Միքայէլ թօժկին երկերէն յետոյ, 19րդ դարու
երկորդ կէսին մէջ երեւցած առաջնին հայ
գիրըն և ախտաբանական: Պարզ եւ մեկին ու
դիրիմաց եւ հարուսա բժշկական գեղեցիկ բա-
սերով, կրնամ ըսեհ՝ թէ հայ բժշկական Մա-
սնականականին չքնաղ մէկ զարդն է այն, որ
թէն քայլուած օսար հեղինակներու գործե-
րէն, բայց միանքամայն կը կրէ աղքային նիկը,
կերտաւած ըլլազով Ռոստոմեանցի անձնական
բժշկական փորձառութիւններուն վըսա:

Ռոստոմեանցի այս գասերը Ա. Հատորի մը
մէջ 1862ի վլրջն առանձին ալ¹ հրատարա-
ւուած են Տիկիսի կնֆլիէճանց Տպարանէն,
բայց չգիտեմ թէ անոնց Բ. Հատորն ալ
ապուեցաւ:

* * *

Ասկայն՝ Ռոստոմեանց հասարակութեան
օգակին բժշկական դասեր միայն գիշելով չի
բաւականարար, այլ աւելի դրական ծառայու-
թիւն մը անոր մատուցանելու, եւ անոր բիշա-
պիսի ցաւերու արմատական գարմանում մը
անանելու նպասակաւ, կը խօրհին, կը սպնի,
կ'աշխատի ու կը յալզի վերջապէս հաստաել
բագուի մէջ, 1862 Օգոստոսին, Բոլէկրէնածուն
անեւով ընկերութիւն մը², որ յետոյ պիտի ըլ-
լար, իւր յիսուն ասթիններն այսօր բողոքու արդի
Մարգարակիան Ընկերութիւնը բագուի:

Նորահաստա Բարեգործական Ընկերու-
թիւնը չի կարողանար սակայն իւր շարունակու-
թիւնն ունենալ, կը մնայ այն գրեթէ ծրադրային
վիճակի մէջ, որովհետեւ հիմագիրը բժիշկ
Ռոստոմեան կը հիւանդանայ՝ այն աստիճան, որ

¹ Հայուան և Տիկ Մարտինուգունիւնն: Հ. Արտէն Ղա-
ղթէան, Վենեսուէլա 1912, Հասոր Ա. էջ 1515.

² Կուսան, Տիկիս 1862, էջ 610:

կը սահմանի թողուլ ամեն զբաղում, հեռանալ պահ մը բագուեն եւ գնալ մինչեւ ֆոանսական մայրաքաղաքը, դարմանելու իր քայլութեած առողջութիւնը: Տարեբախտաբար՝ շուտով Կապաքիրի եւ 1863ի Օգոստունի կը վերտառուայ բագու, ինչպէս կ'իմանեանք՝ այս ատենը Պարիսի մէջ Հրատարակուող Փարիզ անուն հայերէն թերթէն, որ կը դրէր.

"Տփիսիցի մծարգոց եւ գիտական դարուն Դաւիթի Ռուսոտոմանց հայ թժշկապեան, որ Ռուսաց տէրութեան ծուայութեան մէջն է, եւ անցեալները Փարիզ եկած էր իր առողջութիւնը վերահաստատելց համար, ուրախ եմք որ յաջողութեամբ հասաւ իր նպատակն, եւ մայրաքաղաքին ուսանմական այցելութիւն մի ըստ արժանացն ընելով, անցեալ շարթու վերադաս ի Բագու, ուր կը հոչէ զնիքն իւր պաշտօնը¹,"

* * *

Բագու վերադառնալով Ռուսոտոմանց իր լուրը ճիգը կը թափէ, եւ իր շուրջը բոլորելով լրութ ազգայիններ, անոնց գործակցութեամբը կը յաջողի վերջապէս հիմել բագուի Մարդասիրական Ընկերութիւնը 1864 Մայիս 21ի²:

Հնդ տարիի շափ Ռուսոտոմանց սրտի կատարեալ գոհունակութեամբ կը ասենէ իւր գեռատանկ Ընկերութեան ասկան զարգացումն եւ ուռածանաբ. աւելի երկար ատեն զան վյայելու բաղը չ'ունենար սական եւ աշա վերսափն հիւնդանալով, կը փափաք կը յայտնէ որ անոր մեծագիր պատկերը կախուի Ընկերութեան սրահին մէջ³:

Իւր մահավ Մարդասիրական Ընկերութիւնը չ' կասիր բնաւ, այլ հսկայաբայ յառաջարիմը լով կ'անմահացընէ անունն իր հիմագրին, որ եթէ նշանաւոր եղաւ իր թժշկական արուեստով, ոչ նուազ նշանաւորդոցն հանդիսացաւ մարդու իսկապէս սիրելոյ դրական գործունեութեանը մէջ:

Թէ ի՞նչ տեսակ բարերարութիւններու հայր եղաւ թժշկի Ռուսոտոմանց սոյն Ընկերութիւնն հաստատելով, թէ այդ Ընկերութիւնն 50 երկար տարիներ անշնդհատ ապրելով ի՞նչ հզօր գերեր խաղացած է մարդկութեան բարիք բաշխելու մեծ գործին մէջ, կը թողարկ որ ըն-

¹ Փետկ. 21 Օգոստու 1863 եւ Արշակու Արքայու Արքայութեան Զմիւռնի, 7 Անպա. 1863:

² Արշակու, Զմիւռնի, Զ. տարի, թիւ 4, 8 Փետրուարի 1887 եւ Կիւնդիւնին, Սր. Կառարտանցի, Լ. Յ. Թ. Հասար, էջ 183:

կերութեան յինատեմայ տեղեկադիրը պատմէ այս թղղողը, անոր համարատութիւնը ցցց այս իւր յիսուն տարիններու քնաղ գործառնութիւնը, եղական արդինկը, միակը հայ ընկերութիւններու ամբողջ պատմութեան մէջ:

Բագուի Մարդասիրական Ընկերութեան հետ Ռուսոտոմանց անունը սերտի կապուած, չի մոցուեցաւ անոր մահէն յետոյ, ու յիշատակուեցաւ շարունակ⁴: 1887 յունուար 21ին այդ Ընկերութեան 23 ապրուան գյուղթեան մասին գումարուած ընդհանուր գողովնն մէջ, Գրիգոր Թովմանեան Այլազեան երկար ձառով մը Ընկերութեան յառաջարկմ վիճակը պարզեց, հրապարակու կը գանգատէք՝ որ անոր հիմագրի Նրջանկայիշշատակ թժշկի Դամիթ Ռուսոտոմանցի արձանը չ'են դեռ կանգնել բագու հայերը⁵. Նոյն գանգատար կ'ընէն նաեւ ՄԵլիսէ Խարագարութեամբ գրամանը մը Ակյանէնի մէջ⁶, եւ 1888ին Մակար կաթողիկոս բագու գանուելըցի երր կ'այցելէ Մարդասիրական Ընկերութեան հանդապէս հայտական կ'օրհնէ հիմագրին յիշատակը եւ փափաք կը յայտնէ որ անոր մեծագիր պատկերը կախուի Ընկերութեան սրահին մէջ⁷:

Բաւական տարիներ յետոյ է որ վերջապէս կը պատրաստուի բարեկիշատակ Ռուսոտոմանցի մէկ գեղեցիկ կիսանդրին եւ մծահանդէն կը դրսի այն Մարդասիրական Ընկերութեան սրահի մակատը, աւը կը մնայ այժմ:

Կը ցաւիմ, որ շնչնմ աւելի ընդարձակ տեղեկաթիւններ՝ գիտակու, թէ բժիշկ վկայուէ առաջ Ռուսոտոմանց ի՞նչպէս անցուցած էր իւր մամանիշը, նախանկան ի՞նչ անսակ կը թթութիւն ստացաւ, որնո՞ն եղաւ իւր առաջն գաստիարակ ուսուցիչները, ի՞նչ պատման մէց զնիքը բժշկութեան ուսման, ով էր անոր Հայըր, եւ ի՞նչու համար իւր Ռուսոտոմանց մականունը. անշնչու այս բոլոր տեղեկութիւններն աւելի լաւ կերպով պիտի պատկերէին մէջ այսօր այս հին թժշկին վարքը, եւ աւելի փայլու ցողացնէին մեր աչքերուն անոր մեծաթիւնը, որ կափապէս եղական է որ օրինակելի եւ անոր կու տայ մեր պատմութեան մէջ

¹ Մահ. 15րդ տարի, թիւ 76, 9 յունի 1887:

² Արշակու, Զմիւռնի, Զ. տարի, թիւ 4, 8 Փետրուար 1887, էջ 57-58:

³ Արշ.:

⁴ Արշակու, Զմիւռնի, Զ. տարի, թիւ 42, 30 Հոկտ. 1888, էջ 42:

այն պատռադիր տեղը, որ համուզը իրաւունք ունի ժառանգելու՝ ձևաբար բարեր ասրդուն թեա տիղըը:

Ուրախ եմ որ ունիմ ձեռքս անոր լուսանիր պատկերը, զոր ծարալա¹ թերթէն քաղցլով կը ներկայացնեմ ահա. ինչ վեհ ու խոհուն ճակատ, գթասիրութեան ինչ աղու հայեացք անոր աշերուն մեջ, սիրոյ եւ անձնուիրութեան ինչ աղին գիծեր անոր գեմիք յօրինուածին մեջ....

Պատումեան թիշէկի մարմինը կը հանգչի բագուի Ազգ. Գերեզմանատունը ունենալով իւր ջրիմը, որուն Արձանագրութիւն է՝ ուուսերէն եւ Հայերէն սապէս,

ԱՅՍ Է ԱՅՎԱՆ

ՏՓԻՒԾ ՔԱՂԱՔՆԵՐ ՍՍԱՏԱՆԱԾՈՐ

ՍՍԱՑԿՆ ՍՈՂԵՑԵԽԻ ԲՃԱԿՊԵՏԵՑ

ԴԱՏԻՐ ՅԱՐՈՒՄԻՒՆԵԱՆ ՌՈՍՊՈՐԵԱՆՑ

ՈՐ ԱԶԴԱԿԱՄՐԱՎԱՐ ՋԱՆԱՆ ԻՒՐ ԵԴԱԱԼ

Թ ԿՇՐՄ ՅՈՒՌՈՒՑ ԵԱ ԵՇԱՌԵԱՌԴԱՌՈՒՄԻՐԻՆ ԱԶԴԻ

ԿՆԵԱԾ ՋԱՆԱՆ ԻՒՐ

ԱՄԹՋ ԻՐԻՒԵ ՀԱՌԻՑ ԵԱ ԱՅՍԱՆ

Ի 176 ՀՈՎԵՑԵՐԵՐ 1869 ԱՄԴ

Ի ՔԸՆՔԸ ԻՐԴՈՒՑ

Բարս-Կ. Պոյիս, 1/14 Մայիս 1914:

ՏՕԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄՅԱՆ



Գ Ր Ա Կ Ա Ն

ԳԱԻՆԻՍՄ ԲԻՇԵԿ ՍԵՐԵՍԸԸ ԵԱ
Ի ԲԻՇԵԿՈՐԾՆԷ

“ԳԻՐՔ ԲԺԿԱԿԿԱՆ ՏՈՒՄԵՐԻ,”
Բանասկր թիշէկ

Ժորժ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄՅԱՆԻ

Ժ. Դարու վերջերը եւ Ժ. Դարու տուալին կիսուն ապրած են երկու համշրակ հայ թիշէկներ, Ասար Սերասասիք եւ Պանիմաթ Սերասասիք, որոնք, Եղենիայի (== Աւահա) Ա. Հարուն թիշէկներ իր գաւակներէն — Մտեփաննոս թիշէկ², մաւլն թիշէկ, Միքայէլ թիշէկ — եւ

¹ ՏՊ-Ն, Ցիֆրի, թիշէկ, թիշէկ 1, Մարտի 1892:

² Եղենիայի Ասեփաննոս թիշէկի ընտառակ թիշէկներն (900 էլ.) ինչ ծանօթ մակ ձևադրեց եւ գանուք այս Մերասասիք ընտառակ-ռաւուցիք կարպակ էֆ. Գարբիկանի քով, որ հրատարակած է ի վիլ պյուղ եւ անոր ցուցակաբառութիւնը (անձ Բնի պյուղին 1908, Օւոնի 2 էլ. 5):

Ամասիայի թիշէկապետ Ամբրուզիամիք վերջ, իրեւ փորձառու հեղինակութիւններ իրենց ժամանակակիցներու մօտ անուն մը շահել զատ, թողար են մեզի գրաւոր երկասիրութիւններ: Այդ երկասիրութիւնները որչափ ալ խկապէս եղած չըլլան ինքնատիպ գործեր, այլ յշնդհանուրն քաղցւածոյ եւ թարգմանածոյ, զորք չեն սակայն սեփական արժէքէ մը, եւ կրնան իրաւումը շահելի այշատակարաններ համարուիլ հայ թիշէկնեան պատութեան համար, որու մասին թիշէկապար շատ թերի գաղագիք ալ ունիս ատամանին: Ասարի եւ Պունիաթի երկասիրութեանց գինաւոր աղիքինները եղած են “Ճամինոս”, “Բագարատոս”, “Գլաւուս”, “Մասեհոն”, “Յունան”, “Սինեան”, “Ասպիթ Կուրան”, եւն եւն. բայց իրական նախատիպը եղած են հայ թիշէկնեան համար: Ճեղացրացակն է դիտել տալ որ Ասար եւ Պոնիմաթ իրենց համար օրինակի եւ օրինակի տուած են Ամբրուզիթի գործերը, եւ զանոնք աննախանձաբար փոխ տուած են ուրիշներու, ինչպէս մասնաւորաբար Պունիաթի համար պիտի տեսնենք քիչ յետոյ:

Ասար թիշէկ մեզի աւելի ծանօթ է քան Պունիաթ, Հ. Յ. Յաղնանեան կրցած է Ասարի մասին հրատարակել աւելի տեղեկութիւններ¹ (ան Հետազօտ. նախն. Ռամկ. էջ 449—517 եւն), եւ անոր գործին մեկ ձեռագիրն ալ ունենալով աշքի տուել, պատրաստած է լեզուական եւ թիշէկան տեսակէտով հետաքրիք ուսումնակիրութիւնն մը: Բայց վենենակի եւ վեճնայի Միկրտարեանց սեփական Ասարի երկու թիշէկապաններէն, Սերասասիյ Ա. Նշան վնաքի շուրջ 280 ձեռագիրներու մեջ կայ Ասարի թիշէկարան մը. զայ տեսած են անձամբ, եւ

¹ Անուանուի մէջ կամ Հերիմեաններ եւ Ասարեաններ ուրեմն պարագան են իրարու. քանի ոչ հայութ առնելու ի մէր մէլ բժիշկներ ուսած են պատճենութեան: Այս աւթիք. կ. էֆ. Գարբիկան իջ գրք նմէր 30 լու. 1913 Կոմիտէդ. Անորոյ մասին ապաք մը ունի գիւղութիւն հաւաքած եմ. քաղցրիք թիշէկ Շանոնիքներէն Հերիմեաններու ձեռագիր Հերմանաններու մէջ իրենց ընտառած թիշէկ պատկրուն մէկ ցուցակը գտանք. որու մէջ կայ նաև Ասար անձանը, մերիդրու Հայունով մը զատաց թէ այս ցանկի Ասար Սերասասիք թիշէկներ ապած թուանիններու մէջ կինոյ. եւ հետեւ ցանկներու նախնիք այդ Ասար եղերական մահ մը ունեցած է. Մասնաւոր մերագարձին Ամս գետն անցնելու տանի կը ինդուստր, ինչ որ կը պատմուի ընտառական աւանդութեամբ: